

## ՆԻՒՅԵՐ ՀԱՅ ՎԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

### ԵՐԿՈՒ ԽՕՄԳ

Ներկայ գրութիւնը հայերէնի վերածելով եւ հրատարակելով, կը համարինք օգտակար նիւթ հայրայրքի եւ նպաստել հայ վանականութեան ժԶ-ժԷ դարերու ժամանակաշրջանի պատմութեան:

Գրութիւնը մաս կը կազմէ ութ հատարման շարքի մը, որում բնագիրը պէտք է ըլլայ ֆրանսերէն, որ սակայն անկարելի եղաւ գտնել՝ հակառակ մեր փնտտումքին: Ձեռքի տակ ունինք գործին իտալերէն լրիւ քարգմանութիւնը՝ որում խորագիրն է «Storia degli Ordini monastici religiosi e militari e delle Congregazioni secolari» (= *Պատմութիւն միանձնական կաթողիկոսական, վերոնախական եւ դիւնուոսական, եւ աշխարհական միաբանութիւններու*). *Թարգմանելէն է FONTANA GIUSEPPE FRANCESCO*: Մեր կողմէ հայերէնի քարգմանուած այս բաժինը, որ կը վերաբերի ուղղակի հայ վանականներուն, Ա. հատարին Հիմգեբորդ գլուխն է: Հատարը սպուած է Lucca ֆալաֆին մէջ, 1737ին:

Հեղինակը, դժբախտաբար իր տրամադրութեան տակ ունեցած է միայն եկեղեցական «կողմնակալ» գրիչներ եւ երոպացի «միակողմնակի» ճանապարհորդներ, ինչպէս նաեւ Հայր կղեմէս Կալանոս, որոնց լիուրի կոթնելով՝ զգալի շփոթութիւններ եւ պատմական անճշտութիւններ կը գտնողէ իր գրութեան մէջ եւ համաձայն դարու մոլեռանդ մտայնութեան ալ՝ միշտ կը ստորագրուէ եւ «հերձուածող» կը կոչէ Հայ Եկեղեցին կամ հայ եկեղեցականները:

Գրութիւնը՝ իր ընդհանուր մօտեցումէն կը զգացնէ արդէն եկեղեցական – դաւանաբանական այն մտայնութիւնը, որ բարեբախտաբար՝ ո՛չ միայն ներհակ է այսօրուան մօտեցումներում եւ յարաբերութիւններում, այլ մինչեւ իսկ մեղադրելի, քանի որ, ինչպէս առիթով մը՝ «Քրիստոնէաներու Միութեան Քարտուղարութեան» Նախագահ՝ Ծիրանաւոր Յովի. Վիլյարամսու ֆալաբար խորհրդածնց *«Այլեւս խնդրոյ առարկայ չի՛ կրնար ըլլալ այն պարագան՝ ուր Եկեղեցի մը ուղէ իր մէջ ձուլելու ուրիշ մը, ուղէ իր յատուկ մշակոյթը կամ աւան-*

դուրբիւնը պարտադրել ուրիշ Եկեղեցիի մը... Արեւմուտքի միսիոնարները... ամենեւին իրենց մտքէն չէին անցըներ՝ Բարուն դանձեղը փնտռել արևելեան հոգեկանութեան (spirituality) : Իրենց արջին՝ Արեւելցիները այնքան ատորադաս կը թուէին մշակոյթով՝ որ անհնարին կը նկատէին Արեւմուտքին մերձեցումը Արեւելքի : Արեւելցիներն էին, որ՝ ըստ իրենց՝ պէտք էին դառնալ վաթողիկէ ճշմարտութեան, ճշմարտութիւն՝ որ այդ միսիոնարներուն համար կը նշանակէր արեւմտեան ճշմարտութիւն : Ասոնք հասած էին մինչեւ իսկ հաստատելու թէ հայ քահանաներէն սրբազործուած Հացը ուրիշ բան չէր՝ բայց եթէ սոսկական հաց մը\* :

Հակառակ պատմական նիւթերու եւ փաստերու իր անտեղեկութեան, հեղինակը մեծ հետաքրքրութեամբ եւ մանրամասնօրէն կը խօսի նոյն ժամանակաշրջանի հայ վանականներու կենցաղի մասին, պահեցողութեան եւ անոնց կերպին ու տեղադրութեան, ինչպէս նաեւ այդ շրջանին կիրարկուած երկու սեռերու վանական տարազի մասին : Եզակի հարդարումներ կան, որոնք օգտակար կրնան ըլլալ՝ յատկապէս հայ վանականութեան պատմութեամբ զբաղող ուսումնասիրներու համար :

Որոշ լուսաբանութիւններու եւ մշտումներու համար, մեր կողմէ աւելցուցինք հիմնական բանի մը ծանօթութիւններ, շօշափուած նիւթին տակով ամբողջական շրջանակ մը :

Հ. ՏԱՀԱՏ ԵԱՐՏԸՄԵԱՆ

ՀԱՅ ՎԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Հայ Եկեղեցին կազմուած է երկու խումբի զբիտոնաներով : Մէկ մասը որ Փրանկ-Հայեր կը կոչուին՝ կաթողիկէ են, իսկ միւսները, որ այդ անունով չեն ճանչցուիր՝ հերձուածողներ են (sic) : Առաջին խմբակը անոնք են որ Հայր Բարթողիմէոս Լեհացին - Դոմինիկեան կոչուած վանական հաստատութիւնէն - Յովհաննէս ԻԲ. Պապին կողմէ ղրկուելով՝ կաթողիկէ դարձուց 1330 թուականին, որոնք միշտ ալ հաւատարիմ եւ հետեւորդ մնացին Հռոմէական Եկեղեցիին :

Յաջորդաբար, անոնք արքեպիսկոպոս մը ընտրեցին եւ կազմեցին յատուկ կղեր մը, որ ո՛չ միայն Ս. Դոմինիկոսի տարազը կը գործա-

\* «Միսիոնար նւ քրիստոնեաներու միաբնակը», «Բազմալէպ», ձև. տարի (1977), թիւ 3-4, էջ 397-398 եւ 412 :

ծէ, այլ մինչեւ իսկ կը հետեւի ու կը պահէ նաեւ Դոմինիկեան Միաբանութեան օրէնքները, սահմանադրութիւնը, ինչպէս լատիներէն պիտի ըսենք Լ. դըԼախին մէջ՝ երբ «Ս. Գրիգոր Լուսաւորչի» Ունիթոն (կամ Միաբանող) Եղբայրներու (= Frati Uniti) մասին անդրադառնանք:

Ֆրանկ-Հայերը կը բնակին Հայաստանի Նախիջևան քաղաքին մօտերը, Պարսկաստանի Թաղաւորի իշխանութեան սահմաններուն մէջ. շրջանի մը մէջ՝ որ Ապարանը կը կոչուի, ուր ներկայիս 12 կաթողիկէ գիւղեր կան: Նախապէս աւելի բարձրաձայն էին անոնք, սակայն նուազած են հերձուածող Հայերու (sic) հալածանքներուն պատճառով. հերձուածող Հայերը (sic) պատճառ դարձան, որ անոնք՝ կառավարիչներու ձեռքին տակ ճնշումներու ենթարկուին ծանր-ծանր հարկերով. բայց դժգոհութիւն յայտնելով Աղեքսանդր Զ. Պապին, որ իր կարգին՝ նամակ մը գրեց անոնց ի նպաստ, աւելի չտարուոր տուրք մը սպահովելու նպատակով, որ սակայն ուրիշ բանի չծառայեց, եղի՞ք ոչ աւելցնելու ո՛չ միայն անոնց նեղութիւնները, այլ աւելի գրգռելու պարսիկ նախարարներուն բարկութիւնը, որոնք ամէն առիթ ուր կը ներկայանար, միշտ աւելի նեղեցին ու տառապեցուցին նոր հալածանքներով:

Այս Ֆրանկ-Հայերէն խումբ մը դեռ կը ստնուի Լեհաստանի մէջ. ունին արքեպիսկոպոս մը, որ 1666ին ենթարկուեցաւ Հոռոմէական Եկեղեցիին եւ հերետիկոսութեան (sic) հրաժարելով՝ ընդդրկեց-խոստովանեցաւ կաթողիկէ Հաւատքը Տէստիներէն կրօնաւոր՝ Հայր Կղեմէս Կալանոսի ներկայութեան՝, որ նոյն Աղեքսանդր Զ. Պապը այս նպատակով Լիով (Լէոպոլիս) ղրկեք էր գինք Հոռոմէն, Փրանսացի եւ Իմանուսէլ Տէստիներէն՝ Հայր Փիտրու կոչուած անձին հետ, որ ներկայիս Բաբելոնի Եպիսկոպոսն է:

Ասոնք Լիով քաղաքին մէջ հիմնեցին փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան վարժարան մը, որ սեռ կը ստործէ, ուրիշ շրջանաւարտ կ'ըլլեն յայտնի անձեր: Այս Ֆրանկ-Հայերը կը պահեն

1. «Teatini» կը կոչուի իտալական կրօնաւորական այն միաբանութիւնը, որ Իտալիոյ մէջ, 1524ին հիմնուեցաւ San Gaetano Thieneի եւ Giampietro Caraffaի կողմէ (այս փերձինը յաղորդաբար Պօղոս Դ. Պապ), որ Եպիսկոպոսն էր Chieti քաղաքին, որուն ըստիմանական անունն էր Theate կամ Teate. Երբեք Teatini իրենց փոքրածը: Իսկ յիշուած Ապարանը հարկ. գիւղը, որ կը գտնուէր Պատմական Սիւնիք նահանգին Նախիջևան քաղաքին շատ մօտ, զարձած էր այդ շրջանին Ունիթոններու գործունէութեամբ գլխաւոր կեդրոնաւորում, ուր փոխադրեցին նաեւ իրենց եպիսկոպոսին աթոռը՝ Նախիջևանէն. Հմտ. ԷՓՐԻԿեան Հ. Ս., Բնշխարհիկ բառարան, հա. Ա., Բ. տպ., Վենետիկ, 1903-1905, էջ 238 եւ ԱՅՎԱՅԸՆԱՆ ԱՐԳ., Նախիջևանի կոթողային յուշարձաններն ու պատկերաբանակները, Երեսան, 1987, էջ 72-73:

Հոռմէական (բառինական) ծէսը, սոճեբը եւ կը կիրարկեն անոր եկեղեցական օրացոյցին արարողութիւնները :

Հերձուածող Հայերը (sic. այսինքն ոչ-կաթողիկէները - Հ. Տ. Ե.), որոնք հետեւորդ են բոլոր այն սխալներուն, որ գոյութիւն ունին ուրիշ աղանդներու մէջ (sic), ունին երկու պատրիարք: Նախասրէս՝ անոնց Եկեղեցին մէկ Գլուխ ունէր միայն, Հոգեւոր Պետ տխուրուով, որ չատ ընդարձակ իրաւասութիւններ ունէր եւ իր թնկութիւնը հաստատած էր Էջմիածնի վանքին մէջ: Բայց ա՛յն օրէն, երբ պատերազմները ստիպեցին որ այս Պատրիարքը իր Աթոռը Սիս քաղաքը փոխադրէ, Փոքր Հայաստանի կամ Գարամանիայի մէջ (sic), այս քաղաքին Արքեպիսկոպոսը իւրացուց Պատրիարքական պատրիարք, որ տակաւ հաստատութիւնով՝ մնայուն ատլորութիւն մը ստեղծուեցաւ. այսինքն որ ներկայիս՝ Տիեզերական Երկու Պատրիարքներ գոյութիւն ունին այդ հերձուածող Եկեղեցիին մէջ (sic). մին՝ Էջմիածնի վանքին մէջ, Երեւան քաղաքի մօտերը, եւ միւսը՝ Սիսի մէջ: Ասով հանդերձ, Էջմիածնի մէջ դահակալողը ամբողջական եւ բարձրագոյն քերականութիւնը ունի ամբողջ Հայ Ժողովուրդին վրայ՝ Հոգեւոր Պետի (= Հայրապետ - Հ.Տ.Ե.) տիտղոսով: Միւսը պէտք, աչխարհի բարձրագոյն Առաջնորդներէն մէկն է, բայց եւ այսպէս՝ ամէնէն խեղճը: Իրեն ենթակայ ունի երկու հարիւր եպիսկոպոսներ, որոնցմէ շատեր՝ տիտղոսէ դատ ուրիշ քան չունին: Սիսի Պատրիարքը ունի շուրջ յիսուսուն եպիսկոպոսներ, որոնց մէջն է նաեւ Երուսաղէմիւնը եւ Հայկերը:

Կոստանդնուպոլսոյ Արքեպիսկոպոսը ինքզինքը աւելի զօրացուցած է օսմանեան թուրք կայսրներու շնորհիւ, ինքզինքը Պատրիարք հռչակելով, որուն ոյժը՝ սակայն, կախեալ է Բարձրագոյն Դուռէն եւ ունեցած իրաւասութիւնները չեն անցնիր արքեպիսկոպոսութեան իր սահմանները, ո՛չ ալ իբր Պատրիարք կը ճանչցուի ուրիշ Առաջնորդի մը կողմէ: Յաճախ ո՛չ իսկ օժեպալ է. այդ պատճառով՝ պարտաւոր ալ կը դառնայ այդ քաղաքէն անցնող ուրիշ Առաջնորդի մը օգնութեան դիմելու, որուն նիւթական վարձատրութիւն տալով, իր տեղ Ս. Միլոնի օրհնութիւնը եւ եկեղեցական աստիճաններու շինութեան արարողութիւնը կատարել կու տայ: Իսկապէս, այս բարձր աստիճանին ու պատիւին հասնելու համար, պէտք է վանական ըլլալ, այսինքն «վարդապետ» տիտղոս մը, որ միայն իրենց բարձր Ուսուցիչները ունին եւ ատոնք՝ իբրեւ յատկանիշ կ'ունենան Հովուական Գաւազան մը եւ Գիրք մը, որ միշտ հետերին կը կրեն՝:

- 2. Կակնարկէ օրուան վեհապետին, վեհապետին կամ կաթողիկոսին:
- 3. Թէեւ կը բրէ շինվուակամ գաւազան» (իտլ. bastone pastorale), բայց կ'ակնարկէ զվարդապետական գաւազանին, որ պերճախօս յատկանիշ է Հայ Եկե-

Վարդապետները առաջնորդներէն աւելի յարգանք կը վայելեն եւ վարդապետական աստիճանը այնպիսի իշխանութիւն մը կու տայ անոնց, որ գրեթէ համահաստատար է Պատրիարքականին. ա՛յլ խօսքով, Վարդապետները հեղինակութիւն ունին Հաւատքի եւ Եկեղեցական կանոններու վերաբերեալ հարցերու շուրջ որոշումներ առնելու, ինչպէս նաեւ քարոզելու եւ նախագահելու իրաւունք:

Հերձուածող Հայերու մէջ (sic) բազմաթիւ են վանականները: Ռմանք Ս. Անտոնի Կարգէն եւ ուրիշներ՝ Ս. Բարսեղի: Անոնք որ Ս. Անտոն (անապատականի - Հ.Տ.Ե.) հետեւորդ են, կը բնակին առանձին վայրերու եւ անապատային - ամայի տեղեր, ուր՝ խստահրօնութիւնը որ անոնք կը կիրարկեն կամ կ'ապրին, կը գերազանցեն նոյնիսկ Եւրոպայի ամէնէն բարենորոգուած մենակեացներն անգամ...: Անոնց մենատանները շատ նշանաւոր են. ոմանց մէջ կ'ապրին 70-80 եւ երբեմն նաեւ 100 կրօնաւորներ: Միս չեն ուտեր, ո՛չ ալ գինի, բացի Չատիկի օրէն: Պահք կը բռնեն ամբողջ տարին, նոյնպէս կիրակիները, օրուան մէջ միայն մէկ անգամ ճաշակելով: Անոնց սնունդը - արմատներ, խոտաբոյսեր, ընդեղէն, հրաժարելով ձկնեղէնէ, կաթնեղէնէ եւ ձիթաիւղէ, ինչ ալ թոյլատրուած ըլլայ իրենց՝ ձիթաիւղի վերաբերեալ:

Մենատաններէն երբեք դուրս չեն ելլեր, ո՛չ ալ մարդու հետ կը խօսին. եւ ի՞նչ դուրսէն անձ մը հաղորդելիք ունի ո՛րեւէ ճշնաւորմենակեացի, կը հաղորդէ դռնապանին եւ ան ալ, իր կարգին, կը փոխանցէ որուն որ պէտք է: Ճշնաւորն ալ, անշուշտ, կը պատասխանէ միշտ դռնապանին միջոցով: Անոնց խցիկները կամ առանձնարանները անշատ են իրարմէ: Այօթքի, ժամերգութեան եւ ա՛յլ հրահանգներու յատկացուած ժամերէն դուրս, անոնք կը դբաղին աշխատանքով: Ամէնքն ալ աշխարհականներ են<sup>4</sup>, բացի Ե-6 հոգեւորականներէ եւ երբեմն 8 հոգի՝ ամէն մէկ վանքի համար: Անոնց ժամերգութիւնները շատ երկար են. ամէն դիշեր կ'արտասանեն 150 ստղմոսները, միշտ ոտքի, կռթնելով միայն որոշ ձեռնացուպերու կամ յենարաններու: Վան քաղաքին մօտ, որ Հայաստանի վերջին քաղաքն է՝ ուսական սահմանագիծի վրայ, այս ճշնաւորներու տեսակէն երկու վանքեր կան. մին՝ կղզիի մը մէջ որ Լիմ անապատ կը կոչուի, եւ միւրը՝ առանձնութեան մը մէջ, որոնց մասին ինծի խօսեցան Ադրիանոսպոլսեցի երկու կաթողիկէ հայեր՝ Սարգիս եւ Յովսէփ քահանաները՝ որոնք Փարիզ կը գտնուէին 1705 թուին:

դեւոյ զարբացած բարձրագոյն խաւին՝ Վարդապետներուն: Իսկ ամբարկած գերբը՝ շատ հաւանօրէն Սբ. Գիբբը, կամ Աւետարանը ըլլայ:

4. Կ'անխաբէ գտաւ կրօնատար-ճշնաւորներուն, որոնք եկեղեցական որեւէ կարգ կամ աստիճան չունէին:

Touvernier կ'ըսէ թէ՛ Վանի լիճին մէջ շատ նշանաւոր երկու կղզիներ կան. մէկը կոչուած Կոուց եւ միւսը՝ Լիմ: Առաջինին մէջ երկու հայ վանքեր կան, մէկը կոչուած Ս. Խաչ եւ միւսը՝ Ս. Կարապետ: Իսկ երկրորդ կղզիին վրայ ալ ուրիշ վանք մը՝ կոչուած Լիմ անապատ<sup>5</sup>. այս ճիշտութիւնը կրօնաւորները շատ խստակրօն կենցաղ մը ունին, որոնց մասին վերը յիշուած Ալբրիանապոլսոյ երկու քահանաներուն պատմածները խակապէս կը զարմացնեն զիս: Հաւանական է որ Վանի լիճին մէջ զտնուող այս երեք վանքերն ալ (sic) կը բնակուին Ս. Անտոն Անապատականի Կարգին պատկանող հայ միայնակեացներէ կամ ճշնաւորներէ<sup>6</sup>:

5. TAVERNIER MONS.B., պատմական անճիշտ տեղեկութիւններ կը հարգողէ հոս. վր բնագրեր կ'ըսէ. «Il y a dans le lac de Van deux isles principales du costé (sic) du midy, l'une s'appellée Adaketons (sic), où il y a deux convens (sic) d'Arméniens, l'un nommé Sourphague, l'autre Sourp-Kara. L'autre isle s'appelle Limadasi et le convent (sic) Limquiliasi, et ces moines Arméniens vivent fort austerement», տե՛ս Les six voyages en Turquie, en Perse et aux Indes, հտ. Ա., Փարիզ, 1676, էջ 277: Tavernierի ճամբորդական բաղձահաստոր այս կարեւոր գործը՝ Թարգմանուած է նաեւ թէ՛ անգլերէնի եւ թէ՛ իտալերէնի: Անգլ. Collections of travels through Turkey into Persia and the East-Indies, London, 1684, գիրք Գ., դւ. Գ., էջ 16: Իտալ. Viaggi nella Turchia, nella Persia e nell'Indie, հտ. Ա., Bologna, 1690, էջ 396:

Յատուկ է որ Վանի լիճին մէջ, բացի Ալբրամարէն եւ Առտէրէն, կան նաև Լիմը եւ Կոուցը՝ որոնց կ'ակնարկէ Tavernier, սակայն հիմնովին կը սխալի երբ կ'ըսէ թէ Կոուցի վրայ երկու տարբեր վանքեր գոյութիւն ունին: Իրականին մէջ կայ միայն մէկ վանք՝ «Կոուց Անապատ» անունով, որուն տարբար ունի երկու անուն.— Ս. Կարապետ եւ Ս. Խաչ: Tavernier երկու անունները անշատելով՝ երկու տարբեր վանքեր կը կարծէ: Այս մասին համար. ՈՍԿՆԱՆ ՀԱՅՐ Հ., Վասպուրական-Վանի վանքերը, Ա. Մաս, Վիեննա, 1940, էջ 51-56 (Ազգ. Մտն. ՃնԹ): Լիմը Հ. Յ. Պ., Հայաստան (տեղեկութիւններ), Թրգմ. Լեւոն Լարենց, հտ. Բ., Կ. Պոլիս, 1914, էջ 35-38: ՍԱՐԳԻՍԵԱՆ ՀԱՅՐ Ն., Տեղագրութիւնք Ի Փոքր եւ Ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 278-279: ԻնձինձՆԱՆ ՀԱՅՐ Ղ., Ստրագրութիւն Հիմ Հայաստանայց, Վենետիկ, 1822, էջ 227-228: ՆՈՅՆ, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հտ. Ա., Վենետիկ, 1806, էջ 154-155: CUNEO PAOLO (Խմբ.) Architettura medievale Armena, De Luca Editore, Roma, 1968, էջ 128: THIERRY JEAN-MICHEL, Les Arts Arméniens, éd. Mazenod, Paris, 1987, էջ 549-550, նաև բնկր. Թիւ 153: ԵՐԻՆԵՆ ԳԻՈՐԳ, Սրբալայրեր, Թիֆլիս, 1902, էջ 71-73 եւ 76-78:

6. Թէ՛ Կոուց Անապատի եւ թէ՛ Լիմ Անապատի միանձնական Հաստատութիւնները ունէին ճշնաւորական կամ անպատկան խոսակրօն նկարագրեր: Կը բառէ արտադրել միայն Շէրնեցի վկայութիւնը, Կոուցի վանքի մասին. «Տինդեցու շուրջ բոլորակի պատուս են ճեղիկ ու մուր քանի մի Արքանգէլներ եւ այդ անգէրի երկու կողքով 20-30ի մօտ՝ մուր ու խաւարչոյի խցիկներ, ճգնարանները աշխարհից զրկուած միպականքիների համար, ուր անգալար գիշեր ու ցերեկ սաղմուս ու Նարնկ կ'ձնային, ծնկաւոք մտածուում են իրանց հազույ փրկուածքի համար»:

*Տեղեակ չեմ թէ Ս. Անտոնի «անապատական» նկարագրերով միաբանական դերութիւնը որո՞ւն միջոցով թափանցած է Հայաստան: Հայր Կղեմէս Կայանոս, եւ ուրիշ հեղինակներ վ՛րսեն թէ Ս. Բարսեղինը մտտը գործած է Ներսէս Կյայեցի Պատրիարքէն, որ Հայերու հաշիւներուն համաձայն մահացած է 622ին, այսինքն 1173ին<sup>7</sup>: Սակայն Ս. Բարսեղի վանական կանոնադրութեան հետեւող կրօնաւորները, ախրան խտտակրօն չեն՝ որքան Ս. Անտոնի «անապատական» դրութեան հետեւորը ճգնաւորները, որոնք անապատային շրջաններու*

հագը: Անտանի կեցութիւն. գրկուած բնութեամ ամէն բարիքներէ, վարժուած այդ չարքաշուքեամ, միշտ միօրինակ կեանք... Այդ քշուանքներէ ունեց ո՛չ կերն է յայտնի եւ ո՛չ կեանքը. ամբողջ շարքեր պահս. միայն շարքս եւ կիւրակի օրերում հագիւ իւղի երեսը տեսնում են: Միւս ուտելը տարւում ամբողջ ընթացքում հազիւ քէ պատահի մի քանի անգամ...: Եւայի աղջկերանց ի սպառ արգելուած է մտնել կղզին, չխանգարելու ճգնաւորներին խաղամքը»։ Նշ. աշխ. էջ 72-73:

*Իսկ Լիմի Անապատի մասին՝ հետեւեալը. «Լիմ Անապատում եւս կը տեսնենք այն ամէն անկուրքիւմ եւ չարքաշ կեանքը որ տեսնաք Կուուց Անապատում: Նմանօրինակ եկեղեցւոյ շուրջ՝ մեղիկ ու մուք անցքեր. երկու կողմից խոսնի խոսում շինուած խցիկներ, միարքան ճգնագեցեցներին համար. դրուքիւնը, առօրեայ կեանքը մոլնմ է, գուցէ եւ սոքա անելի խտտակրօն... Օրակամ եօքն անգամ ժամերգութիւն, ծով ու պահս, գիշերային ժամերգութիւնից յետոյ՝ եկեղեցի, ապա սաղմոսերգութիւն, ապա, ապա եւայլմ քստ կարգին մինչ առաւօտեան աղօթք. սեա իդէպ եւ խոսեր...: ... Գնունեաց գաւառում եղած մտաւորապէս 40 հայաբնակ գիւղերը՝ մեծ մասը պատկանում են Կուուց եւ Լիմ Անապատների քեմիւն. եւ այդ քեմակաւքը շատ խիստ կրօնական կապերով կապուած են այդ սրբութիւնների հետ. լիառատ պողիով եւ ա՛յլ մուկիւրուրութեամբ ընդմիշտ կատարել են իրանց հոգեկամ պարտքը. քայց ցամակալի էր որ ճգնագեցեաց հայր սուրբերն էլ կատարելին իրանց պարտաւորութիւնը, սոսաջ եւեք մտածելն գիւղացի մանկանց կրթութեամ հագը...»։ Նշ. աշխ. էջ 77-78:*

*Հայր Աբիշան, քանի ժը տողով կը գծէ Կուուցի եւ Լիմի վանականներու կրօնական վարքադէպը. «Կուուց կղզի քառաժայռ եւ բնակարան անապատակեաց միանձնաց, Ս. Կարապետ եկեղեցեալ... եւ Լիմ մեծադոյն կղզեացն, կիսաժամաւ հեռի ի ցաւմէն, Ս. Գերոզ եկեղեցեալ, եւ անապատու միարանից՝ գոյ հաստատեաց Ներսէս վրդ. Մակաջի յամին 1622, եւ միարանն են իբրեւ 50 քուով, արք խտտակրօնք, աղօթակացք ամձամիւրք, մոյնպէս եւ Կուուցայնառ տաս անքերի պահին նախնացն կարգեալ սահմամք ժամակարգութեանց եւ օր ըստ օրեալ սաղմոսաց»։ Տեղագիր Հայոց Մեծաց, Վենետիկ, 1853, էջ 53:*

7. Հայ վանականութեան պատմութեան ուսումնասիրութիւնը տարալին կը մտայ բաց եւ անկատար՝ թէ՛ իր պատմական, թէ՛ վարչական եւ թէ՛ հոգեկանութեան (spirituality) տեսակէտէն:

*Ս. Անտոն Անապատական եպիսկոպոսի († 351), Ս. Բարսեղ Կեսարացիի († 378) եւ կամ Եւուստոթիոս Սեբաստացիի (ծն. 305/315) նպատակը ընդհանուր միանձնականութեան ու վանականութեան եւ յատկապէս վերջին երկուքի դերը հայ վանականութեան ծագումին կամ սկզբնաւորութեան աղբյուրութեամբ՝ կարելի գտնել հետեւեալ կարգաւորութիւններէն ուսումնասիրութիւններու մէջ, տպագրութեան հերթականութեամբ. —*

մէջ կ'ապրին, որովհետեւ՝ Ս. Բարսեղի կանոնադրութեան հետեւող վանականները միայն գործածութիւնը ունին ւերբեմն, եւ անոնց վանքերը, ընդհանրապէս, քաղաքներու մէջ կամ անոնց մօտակայքը կը գտնուին: Ասոր համար՝ անոնց մէջէն է որ կ'ընտրուին ու վերադառնին

- Ա. - Թոփձեմն Յ., Մագումն Հայ վանականութեան, «Լոյս» (չարթաթերթ, Կ. Պոլիս), Նոր Շրջան, Ժ. տարի (1905), Թիւ 15, էջ 360-363, Թիւ 19, էջ 468-479, Թիւ 22, էջ 538-542:
- Բ. - AMADOUNI P. GAR., *Monachismo Armeno* (= Հայկ. Վանականութիւն), Վենետիկ, 1940, էջ XVII-XXVII:
- Գ. - ԽԱԶԻԿԵԱՆ Լ., Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմութիւնից (Դ. Դար), Երեւան, 1951, էջ 20-27 եւ յըրդ.:
- Դ. - AMADOUNI G., «Le rôle historique de hiéromoines arméniens» (տե՛ս «Π Monachismo Orientale - Orientalia Christiana Analecta» շարքը, Թիւ 153), Roma, 1958, էջ 279-285:
- Ն. - MECERIAN J., *Histoire et institutions de l'Eglise Arménienne*, Beyrouth, 1965, էջ 205-212:

Նկատմամբ Հայր Կը. Կարանոսի հաղորդումին, Ս. Բարսեղի վանական տիպի Հայաստան մտադը Ս. Ն. Շնորհալիի ձեռքով, հեղինակը կը սխալի դարձեալ: Շնորհալի Հայրապետը, դասանարանական եւ Եկեղեցիներու մերձեցումի աշխատանքներու կողքին, զբաղած է նաեւ եկեղեցական, ծիսական եւ դաստիարակչական բարեկարգութիւններով: Ս. Ներսէս Շնորհալիին վնասըր եւ քեղում գործը հանգամանօրէն ուսումնասիրող ԳՐ. ՅԱՂՈՒՅԵԱՆ - նկատի տանելով յատկապէս Շնորհալիի «Թուղթ Ընդհանրական»ի բովանդակութիւնը՝ որ բացատրի կոնդակ-ըջը բերական մքն է ուղղուած բովանդակ հայ ժողովուրդին - իր մտածուած այսպէս կը խտայնէ. «Ենթաւ մեծ բարեկարգութիւններ մտցնել վանական դպրոցների վերակառուցումն եւ ուսումնական ծրագրերու: Աշխարհիկ ոգին, ժամանակի առաջադէմ մտքերը՝ իրենց արտայայտութիւնն էին գտնում ո՛չ միայն հոգեւորականներին ամենակամ կեանքում ու կենցաղում, այլեւ դպրոցի կեանքում»: Ներսէս Շնորհալի, Երեւան, 1964, էջ 40: Հմմտ. յատկապէս «Թուղթ Ընդհանրական»ի՝ վանականներու եւ ընդհանուր Հայ հոգեւորականութեան հայրը հատուածները՝ էջ 74-79:

Հետեւաբար, Շնորհալիին կատարածը՝ բարեմարգչական էր միայն, եղած վարքերն եւ վիճակը ոտքի պահելու եւ վերաշխուժացնելու:

Տեղին է նաեւ յիշել, որ Շնորհալիին զիջ ատուել, վանական բարեմարգչական շարժում մը ստեղծել նաեւ Գր. Մազիարոսի որդին՝ Վահրամը, որ Գրիգորիս Բ. Վկայաբէր անունով կաթողիկոս դարձաւ († 1105): Կիլիկիան ըջըր նակին մէջ գտնուող Սեւ Լիբան հայկական վանքըը մեծ ձեռնհասութեամբ յաջողեցաւ ան վերականգնացնել՝ ո՛չ միայն իրրեւ միանձնական կեանքի իսկական հաստատութիւններ, այլ նաեւ վերածելով զանոնք ուսումնական եւ կրթական գործունէութեան աշխոյժ կեդրոններու: Այս մասին տե՛ս ԽԱՂՏԵՄԻԱՆ ՀԱՅՐ. Տ., Քննարկ Կարմիր Վանքը, Վենետիկ, 1976 (Հայր. Մտնչ. «Բազմ մայկէպ», Թիւ 10), էջ 49-51: Ս. Բարսեղի վանական դրութեան մասին հմմտ. ԽԱՂՏԵՄԻԱՆ ՀԱՅՐ Տ., Կարիքի Հմուտ կամ Կարմիր Վանքը, Լոս Անձելըս, 1988, էջ 49-50, ծանօթ. Թիւ 39: Հարկական վանական հաստատութիւններու օրէնքներուն կամ կանոններուն մասին հմմտ. ՈՍԿԵԱՆ ՀԱՅՐ Լ., Վապուրապարմի-Վամի վանքըը, Գ. Մաս, Վիեննա, 1947, էջ 1019-1029 (Ազգ. Մտն. ձՄԵ):

առաջնորդներ, վարդապետներ եւ կամ եկեղեցական այլ պատասխանատու պաշտօնեաներ, քանի որ դրատ ճշմարտորեն կամ մենակեացներ չեն:

Ասոնց գլխաւոր վանական կեդրոնը՝ Էջմիածնի վանքն է, որու մասին խօսեցանք: Հայկական Կրօնքին համար (sic), անիրկա կը նըկատուի իբրեւ կեդրոն եւ սրբազան ուխտավայր մը, ինչպէս նաեւ դադարարական նախատիպար օրինակը բոլոր եկեղեցիներուն եւ անոնց՝ որոնք առաջնորդուելու յատուկ վերայ մը կ'որոնեն: Ընդհանրապէս «Երեմ Եկեղեցիներ» կը կոչուի, որովհետեւ, բացի վանքի եկեղեցիէն, երկու ուրիշներ ալ կան՝ շատ մօտիկ, որոնցմէ մէկը կը կոչուի Սրբուհի Գաբիանէ եւ միւսը՝ Սրբուհի Հռիփաթմէ: Էջմիածնի վանքը կընայ ընդունելի 80 վանականներ եւ օտարականներ՝ որոնք այցելութեան կու դան հոն:

Ասպետ Chardin կը հաղորդէ որ ընդհանրապէս 12 կամ 15 վանականներ կը բնակին հոն<sup>8</sup>: Բայց Յիսուսեան Հայր Ausil, որ հոն գտնուած է 1685ին, կը հաստատէ թէ վանական այս նախատուածքիւնը 50—60 անդամներ ունի, ինչ որ հաւաստիացուց անոն Սպահանի եւ պիսկոպոսը, որ Պարսկաստանէն Հռոմ եկաւ 1706ին, որով էս անձամբ անդեկուսթիւններ քաղեցի այդ շրջանի հայկական վանքերու մասին:

Բջնիի (վանքին կամ եկեղեցիին) կառոյցը բարձրացած է Էջմիածնի օրինակին վրայ. մեծ շինութիւն է. Էջմիածնի արեւի մեծ եւ կանգուն է 800 տարիներէ արեւի. շրջապատուած է քարաչէն պարիսպով եւ խոշոր աշտարակներով՝ նման բերդի մը: Այս երկու վանքերուն մէջ (Էջմիածնի եւ Բջնիի — Հ.Տ.Ե.), սովորաբար, կը բնակին ամէնէն անուանի վարդապետները եւ անոնք առանձին կը կատարեն ժամերգութիւնները՝ մեծ բարեպաշտութեամբ: Երեւանի դատարանին մէջ կան նաեւ ուրիշ վանքեր ալ, թիւով շուրջ 22, բայց խեղճ, չքաւոր եւ խնամքէ զրկուած, որոնցմէ շատ շատերու մէջ կը

8. CHARDINի ճամբորդական այս հաղորդումը Էջմիածնի վանքի մասին, կը գտնենք իր Voyages en Perse et autres lieux de l'Orient (արգմանատր զործին մէջ, ուր կ'ըսէ. «Il y a dans le Convent (sic) des logements pour tous les étrangers qui le viennent visiter, et pour 80 moines. Ils ne sont d'ordinaire que douze ou quinze», Հտ. Բ., Փարիզ, 1723, էջ 228:

9. Այս հաղորդումն այս անուամբ է Chardinի ճամբորդական նօթերէն, ուր գըրուած է. «Dans le territoire d'Irivan qui s'étend à plus de 20 lieues de tous côtes, il y a vingt et trois convents (sic) d'hommes, et cinq de femmes. Ils sont tous pauvres et mal entretenus, et la plupart n'ont que cinq ou six personnes, que la misère occupe incessamment du soin de subsister, et qui ne disent l'office que les jours consacrez». ՆՈՅՆ, Բջ աշխ., էջ 228:

ընակին 5-6 կրօնաւորներ<sup>9</sup>։ Նոյն շրջաններուն մէջ կան տակաւին 5 կուսաստաններ։ Պարսիկներու ենթակայ Հողամասերուն վրայ կրնան ըլլալ թերեւս 30է աւելի հայկական վանքեր եւ 15է աւելի կուսաստաններ։ Երկու խումբերն ալ հերձուածող են (sic) եւ հերետիկոս (sic), բացի Նախիջեւանի վանքերէն եւ նոյն շրջանի մէջ գտնուողներէն, ուր վանականները եւ միանձնուհիները կաթողիկէ են։ Տակաւին 10է աւելի հայկական վանքեր կան թրքական տիրապետութեան տակ գտնուող Հողամասերու վրայ<sup>10</sup>։

Որքան ալ հայկական վանքերու մեծամասնութիւնը արգահարտելի վիճակ ունի, Երուսաղէմի մէջ անոնք շատ հարուստ են, եւ ամէնէն հեղինակաւորը՝ հերձուածողներու մէջ (sic)։ Երուսաղէմի մէջ անոնք ունին երեք եկեղեցիներ․ առաջինը՝ որ Կայտափայլի բնակարանը եղած էր ժամանակին եւ քաղաքի պարիսպէն դուրս կը գտնուի։ Երկրորդը՝ որ քաղաքի պարիսպէն ներս է եւ Աննայի բնակարանն էր․ իսկ երրորդը՝ հոն ուր Ս․ Յակոբ զլիսատուած էր։ Այս վերջինը իրենց կը ծառայէ հովուական նպատակներով եւ վայելչօրէն զարգատուն է։ Անոնց տեղականութիւնն է նաեւ դաշտավայր մը, կոչուած Ակեղքամա, ուր իրենց մահացած ուխտաւորները կը թաղեն․ իսկ Ս․ Գրեգովանի եկեղեցիին մէջ<sup>11</sup> իրենց իրաւասութեան տակ ունին երեք կամարակապ մասեր, որոնցմէ մէկուն մէջ կանգնած են մատուռ մը, ուր պատարագ կը մատուցանեն եւ ժամերգութիւն կը կատարեն․ միւս երկուքը՝ իբր բնակարան կամ սպասարաններ կը ծառայէ որոշ վանականներու, որոնք հոն կ'իջեւանին։ Ասկէ զատ, անոնք կառուցած են ուրիշ մատուռ մըն ալ, ճիշտ հոն՝ ուր զինուորները վիճակ կամ բախտ նետած են Յիսուսի զգեստներուն համար։ Երուսաղէմի հայ կղերը ահաւոր թշնամութիւն ունի Յոյներու հանդէպ, որոնց հետ չարութեան խնդիրներ ունի։ Ընդհակառակը, Լատիններու հետ դիւրութեամբ կը համաձայնի․ մանաւանդ թէ՛ Փրանկիակեան կրօնաւորներու հետ, որոնք Ս․ Երկիր կը գտնուին, բարեկամական յարաբերութիւններ ունին։ Երբ այս հայ վանականները ամբաստանուեցան թաղաւորին կողմէ 1700ին Երուսաղէմ զրկուած Փրանսացի հիւպատոսը չճանչնալու մեղադրանքով, եւ անոր՝ քաղաք ժամանումով քարաքին մէջ ծագած խռովութիւններու պատճառով, Հայերը վկայագիր մը պատրաստեցին, որ ես անձամբ տեսայ, ստորագրուած 40է աւելի անձերէ՝ եպիսկոպոսներու, վարդապետներու եւ անոնց արքային զլիսաւոր ղեկավարներուն կողմէ՝ յայտնելով իրենց հաւատարմութիւնը, ճանաչումը եւ ենթարկումը այդ հիւ-

10. Բնականարար հոս կ'ակնարկէ միայն իրեն ծանօթ եւ յարաբերաբար այդ ընթացին գործօն վիճակ մը ունեցող վանքերուն։  
 11. Ներկայիս՝ Ս․ Յարութեան տաճարին մէջ։

պատասխին: Ս. Յակոբի վանքին մեծ կնիքը դրոշմուած էր թուղթի ճակատին ու նսեւ կնիքները բոլոր անոնց, որոնք ստորագրած էին այդ վկայագիրը, որ կը կրէր 7 Յունիս, 1149 Հայկական թուականը, ինչ որ կը համապատասխանէ 1700 թիւին:

Եպիսկոպոսը, որ Երուսաղէմ կը նստի, կոչուած է այս քաղաքին ևարկոպոսը եւ կը հնազանդի այն Պատրիարքին՝ որ Սիս կը նստի, որուն կը պատկանի Երուսաղէմի իրենց կեդրոնը՝ չուրջ 25 վանականներով: Անոնց եկեղեցիներուն մեծամասնութիւնը կառուցուած է կոկիկ. ներսէն զարդարուած են միայն նկարներով. չունին արձաններ. անոնց գործածութիւնը՝ եկեղեցիէն ներս, ատելի է: Ժամերդութիւնները եւ Ս. Պատարազը կը կատարեն Հայերէն լեզուով. իրենց արդի ծէսին համաձայն կը արբազործեն բաղարջ — անխմոր հաց — սգուտի մը մեծութեամբ եւ կէս մատի հատութեամբ<sup>12</sup>:

Աշխարհականներու օջտութեամբ՝ վանականներու եւ քահանաներու կատարած պատարազի երգերու ընթացքին, ծնծղաներ կը դարնեն, որոնք պղինձէ կլոր երկու սկաւառակներ են...: Ոմանք երկաթով կը զարնեն նսեւ որոշ փայտերու<sup>13</sup>: Արեւելցի ժողովուրդներուն մէջ ամէնէն աւելի Հայերը կառչած են քրիստոնէական կրօնքին. չափազանց քիչ են մասնետական դարձողները: Պր. Baillet կը ներուողէ Հայերը՝ իրոքն քրիստոնէութեան ամէնէն ժուժկալ անձերը, որքան ալ, կ'ըսէ ան, անոնց բազմաթիւ արհ.քերը ութի վերածուած ըլլան, թէեւ թիւով 11 են, ինչպէս պիտի տեսնենք: Յոյները, Հայերէն անելի պահք կը բռնեն, թէեւ անոնք ալ տարբեր պահքեր չեն: Տարիներ կը պատահի որ Յոյները Հայերէն 15 օր աւելի պահք կը բռնեն, համաձայն Զատիկի կանոնի կամ ուշ ժամանումին, նկատի առնելով որ Յոյներու քով՝ Առաքեալներու Պահքը՝ Հոգեգալուստէն ութ օր յետոյ կը սկսի:

Քանի որ իմ կարդացած հեղինակներէս՝ որոնք Հայերու կրօնքի (sic) մասին կը խօսին, ո'չ մէկը կ'անդրադառնայ անոնց պահքերու մասին, ես անձնապէս տեղեկութիւններ քաղեցի նոյնինքն Աբրիանուպոլսեցի այն քահանայ հայերէն, որոնցմէ ուրիշ տեղեկութիւններ ալ քարած էի: Հաւաքած ծանօթութիւններս չարդն ալ կը համապատասխանեն Սպահանի Եպս.ի հաղորդումներուն<sup>14</sup>:

- 12. «Ազուտ» = խտալ. scudo. արծաթ կամ տակի դրամ մըն էր, որ Տրամսայէն անցներով՝ Իտալիոյ մէջ շրջանառութեան մէջ մտած էր ԺԶ. դարուն սկիզբները:
- 13. Կ'ակնարկէ հին ատեն գործածուած զկոյնակչին, որ գործածութենէ զարած է ներկայիս:
- 14. Հայ Եկեղեցւոյ վերարկած պահքերուն եւ ծովերու մասին Հեղինակին ունեցած ծանօթութիւնը զգալիօրէն տարտամ է: Այդ մասին ամբողջական պատկեր մը կու

Հայերը ստանում էի պահպանում. ունին. առաջինը կը կոչուի Սուրբ Սարգիսի պահպանում, որ հինգ օր կը տևի: Կը կոչեն նաև «Նինուկացիներու պահպանումը», այսինքն՝ Յոսիան Սարգարէի պահպանումը: Գայ Artzibure անունը, որ ոմանք կու ստան այս պահպանումը, Յոսիանու կողմէ ստեղծուած զոտ չարամիտ արտայայտութիւն մըն է: Յոսիանը անհաշտ թշնամիներ են Հայերուն: Աղբիանուպոստեցի յիշեալ զոյգ Հայ քահանաները հաւատարմացուցին որ այս Artzibure բառին նշանակութիւնը՝ եպիսկոպոսներէն, քահանաներէն եւ վարդապետներէն դուրս ո՛ր ոք կը հասկնայ, այսինքն՝ ժողովուրդը այդ բառով չի՛ հասկնար իբրեւ Ս. Սարգիսի Պահպանում Առաջին Պահպանում:

Այս բառը կը նշանակի կարարեա, առերանդակ, աւետող, նախաձայնող, այսինքն՝ դալիք կամ իրականացուցիչը զան մը աւետող: Յոսիանը կը բնակ թէ աստիկա անունն է Սարգիս Հերձուածողի շունին (sic). ա՛յն Սարգիսին՝ որուն Հայերը աշակերտած են եւ թէ այդ ծոցի աղբիւն կոչուած է, որովհետեւ սովոր էր Սարգիս Հերձուածողի աղբիւնը վարելու եւ յուր ստալ տը Ուսուցիչը կը հասնի եւ ունկընդիրները դիմաւորեալ գան: Այս շունը, օր մը, կը կորսուի անտառի մը մէջ եւ Սարգիս՝ յաջորդ օր, միկնելով հոն՝ ուր շունը դրկած էր նախապէս, անակնկալի կու գայ երբ կը տեսնէ թէ ո՛ր մէկը ընդառուց կու դայ իբրեւ. կ'անդրադատեայ իսկոյն որ Artzibure շունը չէր եկած եւ հաւանօրէն զոհ գացած էր դայի մը, ինչ որ իրապէս ալ պատահած էր: Վիշտը ա՛յնքան մեծ կ'ըլլայ Սարգիսին (հա՛ն ինչ որ Յոսիանը կը հաստատեն), որ կը հրաւիրէ ընդհանուր պահպանումը եւ, կիրարկելի ամէն տարի եւ ամբողջ շարժուան մը տեւուութեամբ:

Հայերը կը պնդեն թէ այս մանրամասն Յոսիանու յիշուածն է, պարզ այն պատճառով որ Հայերը վը պահեն այս պահպանումը ի յիշատակ Ս. Սարգիս Նահատակին, որ յոյն էր, ինչ որ Յոսիանը չեն ընդունիր, առարկելով թէ յոյն մը որ Հայերուն կը ծառայէ՝ չի՛ կրնար սուրբ ըլլալ, ո՛ր ալ նահատակի պատկը կրել: Ուստի, ստեղծած են Ս. Սարգիս Հերձուածողի շունին շինծու այս պատմութիւնը, պարզապէս անարդիւն համար այս պահպանումը՝ բոլոր ազգերու դիմաց: Այս Ս. Սարգիս Նահատակը - Հայերու համաձայն - է՛ր, ինչպէս ըսինք, ծագումով յոյն եւ նիթակայ զօրակամ մը՝ հայ թագաւորին, որ կուպաշտ էր: Ան, ինչպէս Հայերը վըսեն, իբրեւ հրամանատար զօրական՝ նուաճումներ կը կատարէ ի շահ Հայ թագաւորին, արժանանալով փառքի ու պատիւներու: Այս երեւոյթը, սակայն, Հայեր-

տան ՀԱՅՈՒՆԻ ՀԱՅՐ Վ., Ճաշիք եւ խմորները հիմ Հայաստանի մէջ, Վեճետիկ, 1912, էջ 402-442 եւ ՈՍԿԵԱՆ ՀԱՅՐ Հ., Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, Յ. աշխ., էջ 1039-1046:

ընդ մօտ նախանձ կը ստեղծէ եւ թաղաւորին մօտ կը մեղադրեն Սուրբը իբրեւ օտար լրտես: Թաղաւորը փաստելու համար Սարգիսի հաւատարմութիւնը, կը առիպէ որ կուռքեր կանգնէ: սակայն Սարգիս, մերժելով թաղաւորին հրամանը, կը նահատակուի: Ահա թէ ինչո՞ւ Հայերը Սարգիս Զօրավարը կը յարգեն իբրեւ նահատակ, պնդելով որ անոր հանդէպ յարգանքի համար հաստատուած է այս պահքը:

Երկրորդ պահքը, որ Մեծ Պահք կը կոչեն, կը տեւէ 50 օր, որու ընթացքին ո՛չ կաթնեղէն, ո՛չ իւղ, ո՛չ ձուկ եւ ո՛չ ալ գինի կը զործածեն: Երրորդ պահքը կոչուած է Ս. Եղիայի Պահք եւ կը տեւէ 5 օր: Զորրորդ պահքը կը կոչուի Ս. Գրիգոր Լուսաւորչի Պահք եւ կը պահեն դարձեալ 5 օր, մեծարելու համար իրենց այդ սուրբը: Միւս պահքերն են.— Այլակերպութեան կամ Վարդավառի Պահք, որուն պատկանող շարժուման ընթացքին կրնան հաւելիթ եւ կաթնեղէն ուտել: Վեցերորդը՝ որ Ս. Աստուածածնի Վերափոխումը մեծարելու համար կը պահեն եւ Աստուածածնի Պահք կը կոչուի եւ նախորդներէն աւելի կարճատեւ չէ: Եօթներորդը՝ Ս. Խաչի Պահքն է եւ միւսը՝ Վարազայ Խաչի Պահքը, Վարազ լերան վրայ խաչի մը յայտնադործումին յիշատակին համար: Այս Վարազայ Խաչին առիթով պահուած պահքը կը վերադրուի հռոմէացի Սրբուհի Հռիփսիմէին, որ փախչելով Հռոմի կայսր Licinioի<sup>15</sup> հալածանքէն, 30 ընկերուհի կոյսերով, կ'ապաստանի Հայաստան՝ Վարազ լերան վրայ: Տրդատ Թաղաւոր, իրեն իբր հարսնցու փափաքելով, կը բռնադատէ կուռքերուն զոհեր կատարել: Սրբուհին, սակայն, գոհացնելէ աւելի՝ կը նախըտորէ մեռնիլ: Ապա անդրադառնալով որ բռնապետին իշխանները զինք բռնելու կու դան, վիզէն կը հանէ խաչ մը, վախճարով որ կրնայ սրբապղծուիլ կամ անարգուիլ, կը տեղաւորէ ժայռի մը վրայ, որ սակայն հրաչքով կը բաժնուի Կրկու մասի եւ իր մէջ կ'ամփոփէ խաչը: Յաջորդաբար, երբ թաղաւորը ամբողջ ժողովուրդով կ'ընդգրկէ Կաթողիկէ Կրօնքը (sic), օր մը, հոն ուր խաչը պահուած էր, լոյսի հեղեղ մը կը նշմարուի: Ժողովուրդը խնդուելով հոն, կը տեսնեն որ Սրբուհի Հռիփսիմէին խաչը ամփոփող ժայռը կրկին բացուած է: Հետեւաբար, ի յիշատակ այդ Խաչի հրաչքին, Տրդատ Թաղաւոր, նոյն վայրին մօտ, կառուցանել կու տայ նշանաւոր վանք մը որ մինչեւ այսօր կանգուն է, ուր կ'ապրին նաեւ բազմաթիւ վանականներ եւ կը հաստատուի 5 օրուան պահք մը, որ ինչպէս ըսինք, կը կոչուի Վարազայ Ս. Խաչի Պահք: Սակայն Հայերը, միւս արեւելցիներէն աւելի, հեքիաթներ հնարելու շատ հակամէտ ըլլալով, կ'ըսեն թէ Տրդատ Թաղաւոր, սպաննած ըլլալով Սրբուհի Հռիփսիմէին, հրաչքով

15. Պէտք է ըլլայ Դիոկղետիանոս կայսրը:

պատժուած է՝ խողի կերպարանք մը առնելով եւ ապա ազատած կամ բժշկուած՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչի աղօթքներով :

Ասիկա է այն պատմութիւնը որ հայ վարդապետները կը պատմեն իրենց ժողովուրդին :

Իննեորդ պահքը հաստատուած է ի յարգանս Ս. Գրիգոր Հրաշագործին կամ Սքանչելագործին, որ կոչուած է նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Պահք եւ կը տեւէ դարձեալ 5 օր, ինչպէս նաեւ Ս. Յակոբ Պահքը, որ հաստատուած է ի պատիւ Մծբին քաղաքէն՝ Ս. Յակոբ Հայրապետին, իսկ ուրիշ հեղինակներու համաձայն՝ ի պատիւ Յակոբ Հերձուածողին կամ Յակոբիկին, որմէ Յակոբիկեանները կոչուած են, ինչ որ սակայն Հայերը - գոնէ կաթողիկէները (sic) կը ժխտեն իբրեւ զրպարտութիւն<sup>16</sup> : Հուսկ, 11րդ պահքը, որ կը պահեն անոնք մեր Տիրոջ՝ Յիսուսի Ծննդեան շրջանին եւ կը կոչեն Մնամդի Պահք, կը տեւէ 8 օր : Հայ վանականները, սակայն, այս 11 պահքերը կը բաժնեն երկու մեծ եւ երկու փոքր խումբերու, որոնցմէ 6 պահքերու համադրումով՝ 50 օր աւելի պահք կը պահեն անոնք քան աշխարհականները կամ ժողովուրդը : Եւ այս պարագային, Պր. Baillet իրաւունք պիտի ունենար ըսելու թէ Հայերը, ամբողջ քրիստոնէութեան մէջ ամենաշատ պահեցողութիւն ունեցողներն են, ինչ որ ճիշտ է հայ վանականներու պարագային, բայց ո՛չ աշխարհականներու, քանի որ Յոյները աւելի պահքեր ունին քան Հայերը :

Հայ վանականներու չորս մեծ պահքերն են - Յիսուսի Յարութեան, Առաքելներուն՝ որ 50 օր կը տեւէ, Ս. Աստուածածնի Վերափոխումը՝ որ 15 օր կը տեւէ եւ Յիսուսի Ծննդեանը՝ որ 40 օր կ'երկարի, որուն ընթացքին արդիւրուած է ձուկի, իւղի, կաթնեղէնի եւ գինիի գործածութիւնը : Երկու փոքր պահքերն են - Ս. Խաչի՝ որ 15 օր կը տեւէ, որուն ընթացքին թոյլատրելի է կաթնեղէնի եւ գինիի գործածութիւնը եւ Ս. Սարգիսի Պահք՝ որ լինելու 5 օր կը տեւէ, սակայն կ'անցընեն չափազանց խիտտ պահեցողութեամբ, ոմանք 5 օր լրիւ անօթութեամբ, իսկ ուրիշներ՝ օրը մէկ անգամ ճաշակումով :

Հայ վանականներուն տարադր երկար զգեստ մըն է կամ պարեգօտ մը, կաշիէ գոտիով մը կապուած (մէջքէն) : Այս զգեստտին վրայ՝ անոնք ուրիշ զգեստ մըն ալ կ'առնեն, շատ լայն թեգանիքներով, ինչպէս նաեւ ամբողջապէս սեւ, չուրդէ վերնազգեստ կամ բաճկոն մը, սուր գլխարկով, շատ նման անոր, որ տարիներ առաջ կը դործածէին բոկոտն Օգոստինեանները եւ որուն տակ ունին փակեղ մը (փաթթոց

16. Յակոբ Հերձուածողը կոչուած անձը - բուն անունով Yaqobh Burdeana (խաւ. Giacobbe Eresiarca) - իսկական հիմնադիրն է ասորական Եկեղեցիին, որուն անունով ալ կոչուած է Վանկոբիկեանը : Մահացած է 578 թուականին :



իմաստով — Հ.Տ.Ե.) : Տարբերութիւնը որ կայ Ս. Բարսեղի կանոններու հետեւորդներուն եւ Ս. Անտոնի գծած ճշմարտական կենցաղի հետեւորդներուն միջեւ, ուրիշ բան չէ, և թէ ոչ ա՛յն որ Ս. Անտոնի հետեւորդները կը գործածեն շատ ասելի կոշտ ու լայն տարազ մը, իսկ պարեզօտը կամ կապան ունի նեղ թեղանիքներ, եւ վերնազգեստնին շատ քիչ կը տարբերի Religiosi Minimi կոչուած եւրոպացի վանականներու գործածածէն<sup>17</sup> :

Պարսկաստանի և քանի մը ա՛յլ վայրերու հայ կոյսերը կամ միանձնուհիները, ճիշտ նոյն ձևով կը հաղուէին ինչ որ կըդուրաւոր վանականները. միայն մօրուքով կը զանազանուին իրարմէ : Մինչդեռ Երուսաղէմի եւ քանի մը ուրիշ վայրերու կոյսերը՝ փոխանակ կըդուրի, իրենց գլուխին շուրջ ունին կապտասուն (իտլ. turchina) քօղ մը, որուն ծայրամասերը հաւասար կերպով կ'իջնեն կուծքին եւ ուներուն վրայ, ծնօտի տակ գնդասեղով մը հաստատուած : Կը կրեն նոյն գոյնով՝ կապտորակ տարատներ, որոնք կ'իջնեն մինչեւ կրունկը :

Ս. Անտոնի օրէնքներու հետեւող կուսանները՝ անգամ մը որ կրեն միանձնական իրենց տարազը՝ ողջախոհ ապրելու երզումով, իրաւունք չունին այլևս լքելու իրենց ընդերկած կեանքի այդ վիճակը : Մինչ Ս. Բարսեղի օրէնքներուն հետեւողները, կրնան լքել երբ որ կ'ուզեն. գեղծում մը՝ որ կը հանդուրժուի մեծաւորներու կողմէ : Կուսանները ունին 2 կամ 3 ամսուան կարճատեւ շրջան մը, որուն ընթացքին կը մնան իրենց աշխարհական տարազով, որմէ ետք կը ստանան կըծնաւորական տարազը, միաժամանակ կատարելով իրենց ուխտը կամ երդումը : Այս միանձնուհիներէն շատեր վանքերու մէջ չեն բնակիր, ինչպէս անոնք որ Երուսաղէմի մէջ են և որոնք կ'ապրին աշխատելով և հայ ուխտաւորներու կողմէ տրուած ողորմութիւններով : Իրենց ուխտաւորները, որոնք այցի կու գան Սուրբ Տեղերուն, շատ կը հաւատան որ ուխտի դալով Ս. Գրեթմանին եւ Գողգոթային՝ ապահովուպէս պիտի փրկուին. այդ պատճառով ալ Երուսաղէմի հայ վանականներուն առատ ողորմութիւն կու տան, երբեմն նոյնիսկ մէկ անգամով հազար սգոտ, իսկ ուրիշներ ամբողջ իրենց ունեցածը կը թողուն : Ասոր համար այս կրօնաւորները չափազանց հարուստ են եւ իրենց դրամը կը գործածեն թուրքերը սիրաշահելու՝ ստանալու համար անոնցմէ՝ ինչ որ կը փախաքին : Առի-

17. Հայ վանականներու տարազի մասին համապարփակ աշխատանք մը կատարած է ՀԱՅՈՒՆԻ ՀԱՅՐ Վ., Պատմութիւն հին հայ տարազի, Վենետիկ, 1923, էջ 332-338, 374-376 եւ 414-442: Հմտ. դարձեալ AMADOUNI P. G., **Monachismo**, Եւ. աշխ., էջ 56-61 և ՈՍԿԵԱՆ ՀԱՅՐ Հ., Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, Եւ. աշխ., էջ 1092-1095:

թույլ մը, Երուսաղէմի դատաւորին Տ հաղար zecchini նուիրեցին<sup>18</sup>, որբէտի Բեթղէհէմի Ախոռին (Երեւեցիին) մէջ Լատիններու նաման 2 ջահեր վառելու թոյլտուութիւն տայ իրենց. ինչ որ իրականացաւ եւ Ս. Փրանկիսիոսի կրօնաւորները չկրցան արեւելք ըլլալ:

Այս հայ վանականները յատուկ կամ որոշ ժամանակաշրջան մը չունին իրենց պատրաստութեան համար սահմանուած. մինչ ոմանք, կրօնաւորական տարազը ստանալէ առաջ՝ Տ տարի կը սպասեն վանքին մէջ: Այն օրը, երբ վանական տարազը կը հագուին, իրենց դուլին մազը խաչածեւ կը կտրեն կամ կ'ածիրեն 4 կողմերով: Տարազը հաղլւ ստացած, 40 օրեր կ'ապրին առանձնացած, այդ ժամանակաշրջանը անցընելով աղօթքներով, խոկումներով, պահեցողութեամբ եւ որբէտի ներամփոփ մնան, արդիւրեւ է ուրիշներու հետ յարաբերիլ, խօսիլ կամ տեսակցիլ. իրենց այս առանձնացումը այնքան խիտ է, որ ոչ իսկ արեւուն լոյսը կը տեսնեն եւ օրտակած մէկ անդամ կը ճաշեն: 40 օրերը լրացուցած, երկու տարուան շրջանի մը համար՝ իրենք զիրենք կը զրկեն մսեղէնէ. մնացածը կ'անցընեն միւս վանականներու կենցաղին պէս: Երբ խաչածեւ կտրուած մազերը կ'երկարին, այլեւ չեն կտրեր, այլ պսակ մը կ'ընեն իրենց դուլին վրայ...:

Հայերէնի վերածեց

Հ. ՏԱՃԱՏ ԵԱՐՏՄԵԱՆ

18. «Zecchino» (յոգնակին՝ zecchini) խոսակցական ոսկի դրամ մըն էր, որ Ժեզարէն սկսեալ շրջանատութեան մէջ էր իտալիոյ եւ արեւելեան այն երկիրներու մէջ՝ որոնք առեւտրական կապեր կը մշակէին իտալիոյ գանազան հասարակապետութիւններու հետ: